

ՊԱՏԿԵՐ

ՀԱՆԴԻՍ ԿԻՍԱՄՍԵԱՅ

Ա. Ա. ԶԻՒ ՏԱՐԻ, ԹԻՒ 24

1 Ապրիլ 1891



ԿՈՍՏԱՆԴՎՈՒԹՈՒՄ
ՏՊԱՐԱՆ
ԳԱՐԵԳԻՆ ՊԱՂՏԱՍԼԵԱՆ
Փողոց Սուլթան Համակ, Թիւ 14

1891

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ



1. ԳԻՏՈՒԹԻՒՆՆ ԵՒ ԱՐԴԻ ՆԻՒԹԱԿՐՈՇՈՒԹԻՒՆ : — (Ծարայարելի) : — Յ . Վ . Բ .
2. ՄՐՑՈՅՆ ԱԹԱՆԱԳԻՆԵԱՅ ՀԱՅՐԱՊԵՏԻ ՎՐԱՅ ԿԱՐԵՒՈՐ ԳԻՏՈՂՈՒԹԻՒՆՔ ԱԶԳԱՅԻՆ ՏԵՍԱԿԵՏՈՎ : — (Ծարայարելի) : — Սահմակ Ծ . Վ . Հանեսն :
3. ԿԱԹՈՂԻԿԵՈՒԹԻՒՆՆ ՅԱՆԳՎԻՍ : — (Ծարայարութիւն կը վերց) : — Յ . Վ . Բ .
4. ՀԲԱՇԱԼԻ ԲԺՇԿՈՒԹԻՒՆՔ ԵՒ ԳԻՏՈՒԹԻՒՆ : — Ահտոն Թօփանեսն :
5. ՊԱՏՐԻԱՐքԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՇՆՈՐՀՄՈՒՆՔ :
6. «ՀՈՍ ԵՄ , ՄԱՅՐ» : — (Զիներենէկ . լուս անզդիական թարգմանութեան) . Թովմաս Թերզեան :
7. ՄԱՐՄՆԱՄԱՐԶ Ի ՊԵՏՍ ԱՄԵՆԵՑՈՒՆ : — (Ծարայարելի) : — Յովհի . Վ . Ահկմեսն :

ՊԱՏԿԵՐ

ՀԱՆԴԵՍ ԿԻՍԱՄՄԵԱՅ

Առաջին Տարի

Թիվ 21

1 Սպտի 1891

ԳԻՏՈՒԹԻՒՆՆ ԵՒ ԱՐԴԻ ՆԻՒԹԱԿՐՈՆՈՒԹԻՒՆ⁽¹⁾

(Ծարայառութիւն)

Գ.

Կիւթոյ կազմակերպութիւնն ո' եւ է եղանակաւ որ
ըմբռնուելու ըլլայ , սկզբունք մի կայ որ առանց հակառա-
կութեան ընդունուելու է , — վասնզի նա՝ բնագիտական
եւ մեքենական գիտութեանց հիմն է , այն է անգործու-
թեան (inertie) սկզբունքն , այսինքն է՝ նիւթն էականա-
պէս անգործ է , եւ իւր շարժման պատճառը յինքեան
չպարունակեր :

Իսկ արդ , ամենակատարեալ ստուգութեամբ գիտենք
թէ՝ ի սկզբան անդ տիեզերաց՝ նիւթն փոխադրական եւ
թաւալական շարժմամբ օժտեալ էր , կանոնաւոր շարժմունք՝
ուստի յառաջ եկան , լոկ մեքենական արդեամբք , աշ-
խարհներն այն վիճակի մէջ յորում կը գտնեմք այժմ : Ու-
րիշ կերպով ըսելու համար , նիւթն էր յայնժամ ի շարժ-
ման , եւ որովհետեւ գորութեամբ անգործութեան սկըզ-
բանց , նիւթն չունի յինքեան իւր շարժման սկիզբը , կը

(1) Տես Պատկեր երես 176.

հետեւի որ իրմէ դուրս ուրիշ պատճառ մի կար որ զայն շարժիլ կուտար :

Նոյնպէս յայտնի է թէ նիւթն ի բնէ անմտաւոր է, եւ թէ իրեն յատուկ կամք ալ չունի, ապա թէ ոչ այս իմացականութիւնն եւ այս կամք յատուկ շարժմամբ մը յայտնուելու էին : Արդ տեսանք թէ եղելութիւնն այնպէս չէ, եւ թէ նիւթն ըստ ինքեան շարժելու կարողութիւնը չունի :

Բայց աստի, նիւթապաշտք իսկ այս ճշմարտութիւնը չեն կրնար ուրանալ, եթէ քիչ մը խորհող են ըստ սկզբանց իւրեանց : Քանզի, որովհետեւ իմացականութիւնը իբր զատ սկզբունք չեն ընդունիր, եւ կը պնդեն թէ հոգւոյն ամեն գործողութիւններն, իմացականութեան ամեն արտայայտութիւններն լոկ նիւթոյ շարժմանց արտադրութիւնքն են, սափուած են ի հարկէ ընդունիլ, թէ՝ գէթ ի սկզբան անդ իրաց, նիւթն ո՛չ զօրութիւն եւ ո՛չ յատուկ կարողութիւն ունէր, եւ թէ ամենայն ինչ անգործ, անմտաւոր, անգիտակից հիւլէից կը վերածուէր, որք առանց ինչ օրինաց կը շարժէին ո՛ եւ է ուղղութեամբ :

Աստ ուրեմն, այս անկարգ, անկերպական, անգիտակից հիւլէիւք պարտիմք կազմել զտիւզերս, ինչպէս որ հիմայ զայն կը տեսնեմք :

Աստ հիմնական առարկութիւն մի պիտի ընեմք մեր հակառակորդաց :

— Ինչո՞ւ համար նիւթը կը շարժի :

— Սնուախ՝ խնդիր, կը պատասխանեն մեզ: Հիւլէներն կը շարժին, քանզի շարժելու են, վասնզի շարժումը նիւթոյ սեփական է, նիւթն առանց շարժման եւ շարժումն առանց նիւթոյ չեն կրնար ըմբոնուիլ:

— Բայց դուք կ'ընդունիք ուրեմն թէ նիւթէն զատ ուրիշ բան մ'ալ կայ, եւ թէ նիւթն միայն չէ ի գոյութեան, վասնզի շարժումն ու նիւթն մի եւ նոյն բան չեն: Անշուշտ մեք շարժման խոկութեան ինչ լինելը չեմք գիտեր, ինչպէս նաեւ նիւթոյն էութիւնն ալ չենք գիտեր: Սակայն եւ այնպէս ստոյգ է որ շարժող մորմին մը, թէ եւ առընչական շարժմամբ առ միւս մարմինն, պէտք է որ անկէ տարբեր ըլլայ բանով մը՝ զոր չեմք ճանչնար, բայց եւ այնպէս կայ ի բնութեան:

Մեր միտքը՝ նիւթոյ եւ շարժման գաղափարաց մէջ

այնպիսի յստակ զանազանութիւն մը կը գնէ , որ իրեն բռնութիւն ըրած կ'ըլլամք եթէ ենթադրելու լինիմք թէ այս երկու բաներ իրարմէ չեն կրնար զատուիլ : Մարդուս միտքը չընդունիր թէ ո՛ եւ է մարմին մը չկարենայ չշարժիլ , որպէս նաեւ չընդունիր թէ առանց պատճառի կարենայ շարժիլ : Մեք չեմք կրնար սակայն , նիւթակրօնից հաճոյ երեւելու համար , մ՞ր մտաց ամենաօրինաւոր պահանջմունքը զոհել , մանաւանդ թէ միայն բանականութիւնն չէ ի վոանդի , այլ նոյն իսկ գիտութիւնն , այն գիտութիւնն՝ որոյ աննախագրելի իրաւունքները այնչափ կը հռչակեն եւ որոյ սկզբունքները բոլորովին կ'անարգ են :

Մեքենագիտութիւնն՝ իւր հաշուոց եւ պատճառաբանութեանց իրը հիմն կը հաստատէ թէ մարմին մը չկրնար շարժիլ առանց մասնաւոր պատճառի մը՝ զոր կը կոչէ զօրութիւն (1) : Ուստի ամենայն իրաւամբ ըսելու եմք թէ գիտութիւնն կը նկատէ զզօրութիւն իրը առանձին էակութիւն (entité) , եւ զայն առանձինն ի հաշիւ կ'առնու եւ յայտնապէս կը զանազանէ զանդուածէն , որուն վրայ կը ներգործէ :

Ուրեմն , ի՞նչ իրաւամբ մեզ կ'ըսեն թէ նիւթն առանց պատճառի կը շարժի , եւ թէ շարժումն նիւթէն անբաժանելի է : Նոյն ինքն գիտութիւնն է որ մեզ կ'ըսէ թէ ասոնք իրարմէ զատ երկու ուրիշ երեւոյթներ են , եւ թէ շարժումն՝ շարժող զանդուածէն անկախ պատճառ մ'ունի :

Բաց սաստի , նիւթապաշտից տեսութեան քննութիւնը պարզապէս մեզ կը ցուցնէ ի՞չ նիւթ եւ շարժում ի բնէ զատ բաներ են :

Տիեզերքն անթիւ անհամար հիւլէներէ բազկացեալ է , որք առաւել կամ նուազ քանակութեամբ ի զանդուածս կուտակեալ են , եւ ո՛ր եւ իցէ ուղղութեամք որոշեալ արագութիւն ունին : Մեք շատ լաւ կրնանք ըմբռնել թէ տիեզերաց մէկ մասը , այս կամ այն սպատճառաւ , հաւասար արագութեամք օժտեալ ըլլայ , եւ զայն քաշող շարժմանց արտադրոյթքին հակառակ արագութիւն ունենայ . յայնժամ ամբողջ տիեզերաց նկատմամբ , մեր դիտած զանդուածն

(1) Նիւթական կէտ մը չկրնար շարժելու սկսիւ առանց պատճառի մը որ զօրութիւն կ'անուանուի Հռեսալ , լերաց մեթեազիտութեան :

ի հանգստեան պիտի լինի , եւ այս հանգիստն՝ ոչ թէ առընչական անշարժութիւն , այլ բացարձակ անշարժութիւն պիտի լինի :

Եւ եթէ տիեզերքը կազմող հիւլէները ի նկատի առնումք՝ այնպէս որպէս էին ի սկզբան անդ իրաց ըստ այսմ գրութեան , այլ եւս հիւլէից կուտակութենէն յառաջ եկող առընչական շարժումները եւ արագութիւնները զննելու պէտք չեմք ունենար . վասնզի մէն մի հիւլէ ի բնէ անկամ լինելով , իրեն սեփական եւ բացարձակ արագութիւնները ունէր : Որմէ կը հետեւի , թէ երկու հիւլէից զիրար բախելու առեն պէտք էր որ նոցա արագութիւնն ջնջուէր , եւ կամ եթէ այն հիւլէներ զիւրեանց ուղղութիւնը փոխէին , պէտք էր որ իրենց արագութիւնն յանդէր նախ եւ յառաջ ի զրոյ , այսինքն թէ սոյն այս հիւլէներ , թէ եւ խիստ կարճատեւ , այլ որոշեալ ժամանակ մը ի բացարձակ հանգստեան մնալու էին : Եւ այս իրողութիւնն չէ թէ մէկ քանի անգամ , այլ բիւրիցս տեղի ունեցած պիտի ըլլայ մէն մի հիւլէից իրարու հանդիպելուն կամ միանալուն ժամանակ . այնպէս որ ի վարդապետութեան իսկ բնապաշտից գոյ բացարձակ հանգիստն , եւ հետեւաբար շարժումն կից չէ նիւթոյն :

Վերջապէս նիւթն իւր այժմեան վիճակին մէջ առաւել կամ նուազ քանակութեամբ կուտակեալ է ի զանգուածս , որք իրարմէ կախում ունենալով հանդերձ՝ ունին թաւալման որոշ արագութիւնը , ձգողութեան նիւթական կենդրոնի մը շուրջը : Այսպէս երկրագնտոյս համօրէն մասնիկներն զանգուած մը կը կազմեն որոյ ձգողութեան եւ թաւալման կենդրոնն է երկրագնտոյս իսկ կենդրոնը : Մեր բովանդակ արեգտիկային դրութիւնն ալ իւր թաւալման կենդրոնն ունի ի մի կէտ կարի իսկ մերձակայ կենդրոնի արեգական : Ուրեմն , կրնամք ըստ օրինի եղրակացնել թէ ամբողջ տիեզերքն կը դառնայ նիւթական կէտի մը շուրջը , որ պարտի լինել ի բնէ անշարժ :

Բաց աստի , մեքենագիտական տեսութիւնք մեղ կ'ուսուցանեն թէ ո՛ եւ է շարժում մը , թէ եւ կարի կնճռալից լինի , միշտ կը բաղկանայ կէտի մը շուրջ փոխադրութենէն ու թաւալումէն , որ ի նկատի առեալ դրութեան՝ թաւալման վայրկենական կենդրոնն կ'անուանուի : Ուստի

տիեզերաց այլ եւ այլ մասունքը շարժող զանազան շարժ-
մունքն ինչ որ ալ լինին, միշտ պարախմբ ընդունիլ թէ բո-
լոր այս շարժունք երկուքի միայն կը վերածուին, այսինքն
փոխադրութեան եւ որոշ թաւալման, եւ թէ այս կէտն
խմստ կարճատեւ ժամանակ անշարժութեամբ անշարժ կը
մնայ: Եւ որովհետեւ այս կիտին դիրքն ամեն վայրկեան
կը փոխուի, կը հետեւի որ ուրիշ շատ մը նիւթական կէ-
տեր ըլլան՝ որոնք հետողինէ թաւալմոն վայրկենական
կենդրոնի տեղ կը ծառայեն, եւ որոնք հետեւաբար, յամ-
բողջութեան անդ տիեզերաց անշարժ կը մնան:

Այսպէս, ինչ կերպով որ մոտածենք, կը տեսնեմք թէ
շարժումը նիւթէն անբաժան չէ, եւ թէ նիւթն ոչ միայն
կարէ, այլ պարտի ամեն վայրկեան իւր ո՛ եւ է մասանց մէջ
անշարժ մնալ:

Իսկ որովհետեւ շարժումը նիւթէն անբաժան չէ, կը
հետեւի որ նիւթն իւր շարժման պատճառը չունի յինքեան,
եւ ինչ որ արդէն անդործութեան սկզբունքին նկատմամբ
հաստատեցինք, այժմ նոր եւ յստակագոյն սառւգութեամբ
մը կը ստիպէ զմեզ ընդունելու թէ նիւթոյն շարժման պատ-
ճառ մի կայ, եւ այդ պատճառն չինելով ի նիւթն, ար-
տաքոյ քան զնիւթն է, եւ հետեւաբար աննիւրական է:

Այս պատճառը մենք Ասուած կ'անուանեմք:

¶.

Կրնայինք անշուշտ նիւթակրօնութեան այս սուաջին
եւ վճռական հերքմամբն շատանալ: Բայց այս անհեթեթ
վարդապետութեան գիտական հետազօտութիւնը յառաջ
առանելով, առաջիններէն ոչ նուազ յաղթահարիչ նորանոր
փաստերու պիտի հանդիպիմք:

Թո՛ղ ընդունինք մեր հակառակորդաց հետ թէ հիւլէ-
ներն ի յաւիտենից կը շարժին իրենք իրենցմէ ո՛ եւ է ուղ-
ղութեամբ: Այդ հիւլէից հանդիպումն եւեթ, կըսեն,
բազմադիմի միաւորութեամբ իւրեանց յառաջ ածին զայս
ալիեզերք, ինչպէս որ կը տեսնեմք այժմ:

Այսպիսի մի դրութիւն, — ինչպէս յաճախ այս դիտո-
ղութիւն եղած է, — կը նմանի ըսելու՝ թէ մէկ քանի մը
ափ տպագր ական գրեր յօդս նետելով, ասոնց հանդիպմամ-

բը Հոմերոսի Խլիականը եւ Վիրդիլեայ Ենէականը կը յօրինուի :

Եւ կարի խոկ քաջ յիրաւունս, յայտնի է թէ առաւել պատճառ մը չկայ պնդելու թէ տիեզերքն ինքն իրմէ եղած է պատահմամբ հիւլէից, քան պնդելն թէ այս ինչ հրաշակերտն ինքն իրմէ յօրինուած է առանց իմացական ուրուք օդնականութեան :

Սակայն այսպիսի առարկութիւն մը շնոռվեր եւ չչփոթեր մեր հակառակորդները, նոքա կ'ըսեն թէ մեք ունիմք զանհունն ի ժամանակի. այս հակառակորդներէ մին, ոչ ի նուազ հոչակելոց, կը իսոստովանի արձակ համարձակ իւր վերջին գրուածոց մէջ, թէ « Ամեն ինչ դիպուածով է, եւ դիպաց անհուն թիւէն է որ ըստ պատահման ձեռք բերուած նպատակներն՝ կամքով ձեռք բերուած կ'երեւին » (1) :

Բայց բնաւ ամենեւին, ամեն ինչ դիպուածով չէ, եւ նոյն խոկ ուսողութիւնն (մաթեմատիկեան գիտութիւնն) մեզ կ'ապացուցանէ թէ դիպաց — կամ պատահմանց — անհուն թիւն չկրնար ամեն իրաց մեկնութիւնը տալ, ինչ-պէս որ դուք այնքան թեթեւամուռութեամբ կը հաստատէք :

Միմեանց քով դրուած ո՛ եւ է առարկայից հետ եղող բաղկացութեանց կամ յօրինուածութեանց թիւն, նոյն առարկայից թուոյն համեմատութեամբը կ'աճի : Այսպէս մեր լեզուին երեսուն եւ ութ տառերովն միայն՝ կրնամք այնպիսի բաղկացութիւններ ձեռք բերել զոր չեմք կարող երեւակայել. միութեան մը առջեւ երեսուն եւ ութ զրոյ աւելցնելն, անոր համեմատութեամբն ոչինչ է : Եթէ ընդունելու ըլլամք թէ այս բաղկացութիւնք ըստ պատահման եղած են, սոցա միոյն քան թէ միւսոց պատահելուն հաւանականութիւնը՝ այդ մեծ թուոյն միութեան քանորդին (quotient) հաւասար կու գայ, որով անհունաբար պըզտիկ թիւ մը կ'ունենամք :

Այս ըսածնիս մերձեցնեմք այժմ նիւթապաշտից վարդապետութեան :

Դուք կ'ըսէք թէ համայն եղեալք՝ հիւլէից իրարու պատահելէն եւ միանալէն յառաջ եկան : Արդ՝ գործարանաւորէակաց մէջէն ամենաստորնագոյնը, զոր օրինակ ո՛ եւ է

(1) Ունան, Քննութիւն իմաստասիրական խղճի :

խորշ մը (cellule) ի նկատի առնումք։ Այս խորշը բազագող հիւլէից թիւը բիւրաւոր, միլիոնաւոր է անշուշտ։ Սոյն բիւրաւոր միլիոնաւոր հիւլէից արտադրած բաղկացութեանց թիւն չկրնար իսկ երեւակայութիւն, մեր միտքն չկրրնար այնքան մեծ թիւ մը ըմբոնել, զի գործնականապէս անհուն է։ Ուրեմն մեր մտածած խորշը, մանաւանդ քան թէ զուրիշ մը յօրինելու համար եղող հաւանականութիւնն գործնականապէս ոչինչ է։ Թո՞ղ չըսեն թէ բնութիւնն յիւրում տրամադրութեան ունէր դիպաց անհուն թիւ մը, զի յայնժամ ընդունելու է թէ մեր ցարդ մտածածէն զատ եղող մէն մի բաղկացութենէն յետոյ՝ հիւլէներն իրենք իրենցմէ կը զատուին ուրիշ նոր յօրինուածութիւններ յաւաջ բերելու համար։ Իսկ արդ՝ ինչո՞ւ եւ ի՞նչպէս մասնիկներն իրարմէ պիտի զատուին միանգամ որ առաջին պատահ մտահմամբ միացած էին։ Անտեղի՝ ենթադրութիւն։

Իսկ եթէ պնդելու ըլլան թէ այժմեան բաղկացութիւնն ձիշդ առաջին անգամ յօրինուող բաղկացութիւնն է, դիտել կու տամք թէ կենդանի խորշ մը կազմող հիւլէից բաղկացութիւններն բոլորովին անհաստատ բաղկացութիւններ են, որք զիրենք ոգեւորող կեանքը դադրելուն պէս, իրենք իրենցմէ կ'անջատին։ Եւ այդ բաղկացութիւններն այնքան կնճուտ՝ այնքան արտասովոր են, որ մարդս՝ բովանդակ իւր հանճարով՝ իւր ունեցած հրաշալի գործիներովն՝ ցարդ չկրցաւ անոնցմէ հատ մը յօրինել։ Եւ կ'ուզե՞ն որ պատահմունքն առաջին դիպուածով զանոնք յօրինած ըլլայ։ Այսպիսի բարբանջմունք չեն արժեր որ վիճաբանուին, իրենք զիրենք կը հերքեն։

Բաց աստի, մեր հակառակորդքն իրենց պնդածին պէս, չունին զանհունը ի ժամանակի, վասնզի երկրաբանութիւնը կ'ուսուցանէ թէ մեզ համեմատաբար մերձաւոր ատեն մը երկրագունտն էր ի հրեղէն վիճակի, եւ թէ կեանքն մի քանի հազարաւոր տարիներէ հետէ միայն կարելի եղաւ անդ, եւ այս ժամանակամիջոցս, ո՛րչափ եւ մեծ լինի յինքնամն, եւ ո՛րչափ արագութեամբ եւս հիւլէից բաղկացութիւնն եւ անջատումը տեղի ունեցած ըլլայ, չէ ինչ ստուգիւ՝ առ համեմատութեան անհուն թուոց բաղկացութեանց, որք խորշ մը կազմելու համար միլիոնաւոր հիւլէից կը կարօտին։

Ի՞նչ պիտի լինէր արդեօք, եթէ փոխան մի խորշի, նոյնպիսի միլիոնաւոր խորշեր ենթագրէինք, որոնք երկագնոտոյս ամեն մասանց վերայ կեանքը կարելի լինելուն պէս յերեւան եկան: Բոլոր սոյնպիսի բաղկացութիւնները կոյր եւ անդ իտակից լոկ հիւլէներ կազմած լինելու համար եղող հաւանականութիւնն, զատարար մէն մի հիւլէից վեճակող ամեն հաւանականութեանց արտադրութիւնը կ'ըլլոյ. ուրեմն սոյն հաւանականութիւնն՝ անհունապէս փոքր քանակութեանց անհունութեան մը արտադրեալին հաւասար է: Ուստի իրաւոնք ունիմք ըսելու թէ սոյն այս հաւանականութիւնն՝ ճշդիւ խօսելով՝ ոչինչ է:

Նոյնպէս այս եզրակացութեան կը յանդինք, եթէ փոխանակ պարզ խորշեր մտածելու, նկատենք այն անթիւ անհամար բաղկացութիւնները որոնց մէջ կը մտնեն սոյն խորշերն, եւ որք բոլոր կենսական, բուսական եւ անասնական մարմինները կը յօրինեն: Բոլոր այս բաղկացութիւնները կազմողն, ըստ դրութեան նիւթակրօնից, լոկ դիպուածն է, որ ստհմանափակ ժամանակամիջոցի մը մէջ զանոնք յօրինած պիտի լինի: Մեր ի վերոյ յառաջ բերած փաստերն զայս եւս կը հերքեն ըստ տրամաբանական օրինաց:

Ուրեմն տիեզերաց ինքն իրմէ, եւ հիւլէից լոկ պատահ-մամբն կազմուած լինելուն հաւանականութիւնը ճշդիւ ոչինչ է. այլով բանիւ, ամենածիշդ ուսողական տեսութեանց զօրութեամբ, աներկեայ եւ ապահով եմք թէ բնապաշտից բարբանջանքը բոլորովին անտեղի եւ անհիմն է:

(Եարայարելի)

Յ. Վ. Բ.

ՄՐՈՅՆ ԱԹԱՆԱԳԻՆԵԱՅ ՀԱՅՐԱՊԵՏԻ ՎՐԱՅ

ԿԱՐԵՒՈՐ ԴԻՏՈՂՈՒԹԻՒՆՔ ԱԶԳԱՑԻՆ ՏԵՍԱԿԵՏՈՎ,

Հանդէս ամորեայ պատուական տմսաթերթին անցեալ 1890 տարւոյ նոյեմբեր 16րդ թուոյն «Պատմական արժէք Ադաթանգեղեայ» յօդուածն ձեռքս հասնելով կարդացի,

յորում վեր . յօդուածագիրը լոկ ի ծանօթութիւն , որպէս
կարծեմ , եւ ոչ իբրեւ համամիտ արժէք ընծայելով , ի մէջ
կը բերէ քննաբանից ոմանց Սրբոյն Աթանագինեայ վկայա-
բանութեան վրայ ըրած քննագատութիւնը , հերքելով միան-
գատայն նոցա կարծիքը : Մենք իւր իսկ խօսքերը մէջ բե-
րենք . « Այլ եւ բովանդակ Աթանագինեայ վկայաբանու-
թիւնը անվաւեր կը համարին (քննագատք) եւ ոմանք նաեւ
շատ կին ուորք մը , որուն վրայ շատ դիցարանական իրք
կը պատմուին , այնպէս որ Կութշմիտ՝ քրիստոնէական կեր-
պարանայ տակ որոսյ պաշտպան դիք մը կը նշմարէ » :
Եթէ այդ քննաբանք՝ ո՛ոք եւ իցեն կո թշմիտ եւ այլք՝
գոյզն ինչ յարաբերութիւն մը ունեցած ըլլային Սրբոյն
Աթանագինեայ հետ ազգակցութեամբ , հայրենակցութեամբ
եւ կերպով իւիք օգտեալ , չեմ կարծեր թէ այդպէս հապ-
շտապ յախուռն դատէին՝ դատափետելու համարձակէին ,
այլ ըստ ուղիղ բանի զգուշագոյնն եւ առաւել լրջօրէն
քննելով , եթէ Սրբոյն վկայութեան մէջ չափազանցօրէն
առասպելանման բաներ պատմուած նշմարէին , կը ջանային
անշուշտ երկիւղածութեամբ ընդունելին անհաւատալիէն
որոշելով՝ ցորեանը յարդէն մաքրել եւ ոչ ափ յափոյ վճիռ-
ներ արձակելով ազգային եւ ընդհանուր նուիրական մէկ
աւանդութիւնը խաթարել , իբրեւ որոսյ պաշտպան դիք մը
ներկայացնելով զՍուրբը , եւ վկայաբանութիւնը դիցարա-
նական առասպելեօք գրուած համարիլ :

Ոչ միայն մեր Սրբոյն վկայաբանութեան՝ այլ կարծեմ
թէ նաեւ նորին ժամանակակից շատ մը սրբոյ պատմու-
թեանց մէջ չափազանցօրէն ոքանչելիքներ կը կարդացուին ,
բայց այդպիսի գժուարահաւատալի քանի մը դէպքերու
համար ոչ համարձակեր է , նոյն իսկ ուղիղ բանը չնե-
րեր , այն աշխարհած անօթ սրբոց գոյութիւնը գլխովին ու-
րանալով՝ անէակ վիպասանութիւն համարիլ նոցա վարքը :

Ընդհանուր ընկալեալ սկզբունք է թէ անցելոց մեռեալ
եւ անձայն պատմութեան կենդանի հաւասարիք եւ վկայ
են նախ՝ տոհմային եւ օտարազգի ժամանակակից հաւատա-
րիմ պատմչաց վկայութիւնք եւ գրաւոր աւանդութիւնք :
Երկրորդ՝ յիշատակարանք եւ հնութեանց նշմարք . ասոնք
են որ կը ժառայեն մեզ իբրեւ խաւարահալած կանթեզք
անցեալ դարերու մթութիւնը մեր առջեւ լուսաւորելով ,

Ճշմարիտը սուտէն եւ ստոյգն անստոյգէն զատելու միակ միջոցները . սոքօք անցեալ դիպաց հաւատք կ'ընծայենք ի յետնագունէ ճշմարտութիւնը ապացուցանելով . առ այս իսկ հնութիւնք այժմ այնչափ խուզարկելի եւ յարգի համարեալ են յաչս հնասիրութեան հետամուտ իմաստնոց :

Օրինակով մը խօսքս բացատրեմ . արդի քննադատից եւ գուցէ շատերու եւս անհաւատալի կ'երեւնայ Սուրբ Գրիգոր Սքանչելագործի վարքին մէջ պատմուած այն մէկ սքանչելի գէպքը՝ զոր ամեն ազգաց վկայաբանութիւնք կը պատմեն , թէ լոկ սրբոյն յանուն Յիսուսի Քրիստոսի հրամայելովը առանց ձեռին մարդոյ ահազին մեծութեամբ վէմ մը հանդիպակաց լեռնէն հատեալ , թաւալագլոր եղած , կոմանա քաղաքին քով փոխադրուած է : Զարմանալի՛ հրաշք՝ որոյ առջեւ մարդուս հաւատալիութիւնը չարաշար կը դեղեւի , չըսեմ ծաղրելի կ'երեւնայ : Սակայն եթէ նոյն քննադատք անձամբ երթան կոմանայի այժմեան աւերակաց քով աչօք բացօք տեսնեն մեծաքանակ սուռար կլորակ ապառաժ մը հարթագետնոյ վրայ մեկնակ արձանացած , աննման եւ այլատեսակ գլխովին շուրջը երեւցած քարերէն , վրան յունական կի սեղծ այսպիսի արձանագրութեամբ .

ΘΕΟΦΙΛΗ . . Λ . . ΛΗΤΟΧ ΟΥΥ

.. ΝΤΟΣ . . ΓΥΝΗΔΕΦΙΛ . .

.... P. Y . . ΔΑ

.... ΟΥ

.... X. I. Ε.

մինչեւ բարձրութեան կէոը կուանաւ սանդուղներ շինած՝ որք կը հանեն երկու հակընդդէմ աղօթատեղւոյ նման խորան ազարդ փորուած նկուղներ , զոր բոլոր շրջակայ ժողովուրդք ամեն կրօնքէ կը պատուեն իբրեւ նուիրական ուխտատեղի , եւ Սուրբ Թուչուն անունն ընծայած են այն վէմին եւ ցայսօր այնպէս կը կոչեն տաճիկն , հսցը , յոյնը , լազը եւ եգերացին . միւս կողմանէ հանդիպակաց լեռը ելլով՝ ուստի վէմը փրթած է՝ տեսնէ անմիջապէս քովը Գրիգորէս կոչուած հայաբնակ գիւղն Սքանչելագործին նուիրեալ պայծառ եկեղեցեաւ , եւ անդ յոտընկայս դիտէ այն բացակայ հեռաւորութիւնը լերինն եւ Սուրբ Թուչունի միջավայրին՝

ուր շատ մը խորափիտներ եւ դիմակաց ելեւէջներ կ'երեւին ,
որ պէտք էին յինքեանս արգիլել եւ խափանել այն վէմին
գլորման բուռն թափը առ այնչափ հեռաւորութիւն , եթէ
պատահական ինչ կամ երկրաշարժէ պատճառած ըլլար .
դարձեալ եթէ այսօր եւս նոր Սքանչելագործ մը յայտնուէր՝
որ կարող ըլլար այն հատեալ վէմը իւր նախկին դրից մէջ
վերադարձնելով զետեղել՝ որ ցայսօր դատարկ կեցած է
երկոյուն միանգամայն տրամագծի եւ շրջապատի յար եւ
նման չափակցութեամբ , իրբեւ ակն ի մատանոջ զայն իւր
տեղը պատշաճեցնելով : Այդպիսի քննադատ մը՝ կ'ըսեմ ,
եթէ ողջ միտք , լուրջ դատողութիւն , զերծ ի կանխակալ
կարծեաց եւ երկիւզած հաւատք ունենար , կարծեմ թէ ան-
շուշտ կրիտիսական քննադատութիւն , նրբարանութիւն ,
մարգկօրէն խորհիլը մէկդի ընելով , ինձ հետ պիտի սովորուէր ամենակարող Արարչագետին անհուն զօրութեան
վրայ սքանչացեալ գոչել , թէ՝ Սքանչելի է Աստուած ի վերայ
սրբոց իւրոց . եւ պիտի հաւատար անկեղծ մտօք Փրկչին
այն աստուածային խոստման առ սիրելիս իւր « Եթէ ունի-
ցիք հաւատս իրբեւ գհատն մանանմայ , եւ ասիցէք լերինս
այսմիկ բարձիր եւ անկիր ի ծով , եղիցի ձեզ . (Մարկ . ԺԱ .
23) . եւ թէ « Մեծամեծս եւս քան զայս առնիցէք » :

Երրորդ՝ նախնեացմէ պատմուած մէկ դէպք մը ըստ ար-
ժանոյն հասկնալու , քննելու , կամ ի նպաստ եւ յընդդէմ
որոշելու համար անհրած եշտ հարկ է որ քննադատը նոյն
պատմուած դիպաց տեղւոյն աշխարհագրական դրից , այն
ժամանակի պարագայից , բարուց եւ սովորութեանց քաջա-
ծանօթ ըլլայ , ասլա թէ ոչ գանձը՝ տանձ կը մեկնէ , եւ
պէն՝ Պաղտասար : Այս' , մարդկային իրաց եւ աշխարհի քա-
ղաքական կամ ընկերական դիպուածոց համար կարեւորա-
գոյն միջոց մըն է . իսկ այն գերբնական հրաշալեաց համար՝
որ մատին Աստուծոյ գործ են , կարծեմ թէ չեմ սխալիր ա-
ւելցնելով որ զայնս քննելու , վիճելու համար պէտք է նոյն
դարերու Քրիստոնէից կենդանի հաւատքը , երկիւղած բա-
րեպաշտութիւնը եւ հրաբորուք սէրը գոնեա սոտուերատիպ
յանձին ցուցնելով , դոյզն ինչ նովին ոգեւորեալ ըլլալ , ապա
թէ ոչ ռամկական բացատրութեան համեմատ տապարով
ժամացոյց շինելու աշխատած կ'ըլլան , ի զուր զմարմնաւորսն
ընդ հոգեւորին համեմատելով՝ որոց ընթացք բոլորովին

տարօրինակ են, ինչպէս կ'ըսէ Առաքեալը՝ «Թանզի չնչաւոր մարդ ոչ ընդունի զՀոգւոյն Աստուծոյ, զի յիմարութիւն է նմա (Ա. Կորնք. Բ. 13):

Զայս եւս օրինակով բացատրեմ.

Օտար ողդաց եւ գուցէ համազգիներու մէջ գտնուած կանխակալ կարծիքէ զերծ եւ ազատամիտ համարեալ շատերուն անհաւատապալի առասպելայօդ կ'երեւնայ Սուրբ Գրիգոր Լուսաւորչի Հոփիսիմեանց եւ քաջազօրն Տրդատայ վրայ մեր հին պատմագիրներէ աւանդուած զարմանալի հրաշքները. եւ յիրաւի իսկ, ըստ քննադատութեան օրինաց, մարդկօրէն խորհելով, առանց հաւատոյ աչօք նկատելով՝ անհաւատալի, եւ զայնս գրով մեզ աւանդով հեղինակները կեղակարծ համարելու իրաւոնք մը կ'երեւնար. այլ, ընդհակառակն, ըստ ասացելոցս՝ կենդանի հաւատքով սպառազինեալ միանգամայն ըստ արդեանց գործոց եւ իրաց հետեւութեան նկատելով՝ որ եթէ այժմ ի ներկայիս երկրագունուս մէջ չըլլար Հայ ազգ մը գարաւոր անընդհատ աւանդութեամբ, չնաշխարհիկ յիշատակարաններով՝ ինչպէս էջմիածին մը, Խոր վիրապ մը, իննականեան վանք մը եւ այլն եւ այլն. նկատելով միանդամայն այն գերահրաշգէաքը յամենայն ազգաց աւանդեալ եւ ընկալեալ որով շուրջ յիսուն վայթուն միլիոնի ստուար բազմութեամբ հիւսիսական այլակու շատ մը բարբարոս ազգք եւ ժողովուրդք յանկարծակի համախուսւն, երամովին իրեւ զլուսակիզն ձագս պարուց ալաւնեաց ազգովիմբ Քրիստոսի քազցր եւ թեթեւարեւն լծոյն կ'ենթարկեն իրենց վկու պարանոցները առանց զօրաւոր ձեռքի, առանց իրիք բռնութեան իրենց հնաւանդպաշտամունքը ուրանալով, եւ յանկարծակի ի գայլց գառնիք գառնալով. եթէ այս անժխտելի ապացոյցները չը տեսնէի ես ինքնին, կը համարձակէի ո՛չ միայն առասպել, այլ եւ առասպելաց առասպել համարիլ բոլոր Ագաթանգեղեայ, Քերթովահօր եւ այլ նախնեաց պատմածները. բայց հաւատքը իմ ամբարհաւաճ մտացս ձգտումը կը զսպէ կը գերէ ի հնազանդութիւն այն Աստուածային անվլէպ պատգամին, թէ՝ «Անհնարինքն առ ի մարդկանէ՝ հնարաւորք են առ ի յԱստուծոյ», եւ թէ՝ քարոզութիւն Քրիստոնէական հաւատոյ «Հրէից գայթակղութիւն եւ հեթանոսաց յիմարութիւն է» ։ եւ թէ՝ «եւ ոչ զԱստուծոյսն ոք գիտէ՝ եթէ ոչ

Հոգին Աստուծոյ (Ա. Կորնթ. Ա. 10): Ի վեր անդք ըսի թէ
պատմուած դէ պքերէն զարմանալի թուեալները հասկնալու
եւ անոնց վրայ արդարապէս վճիռ հատանելու համար այն
դէ պքերուն ժամոնակին, տեղւոյն, դրից եւ բարուց ու
սովորութեանց տեղեալ եւ կանխածանօթ ըլլալու է. ար-
դեօք սոյն կարեւորագոյն կէտը ի նկատի առաջ են մեր
քննադատք :

Անոնց յանդուգն կարծիքը ջրելու ձեռնարկելէն յա-
ռաջ՝ որք առասպելական քարոզելով անդոյութեան կ'ուզեն
մատնել Սուրբոյն Աթանագինեայ անձը, իբրեւ մոտացածին գիւտ
մը բանաստեղծական մոտաց. կը փութամ նախ այս վերջի-
նէս սկսելով՝ որ զօրութեամբ առաջին է, ըստ ներելոյ իմ
անձնական տեղեկութեանցս անձուկ սահմանին, մեր Հրա-
շագործ Հայրապետի հայրենի գաւառին յայնժամու բարուց
եւ բարոյական վիճակին վրայ պէտք եղած ծանօթութիւն-
ները հազորդել բարենախանձ ընթերցողաց :

Ինչպէս սոսուգապատում ժամանակակից վկայաբանը (*)
կ'աւանդէ եւ ամենույն ազգաց վկայալանութիւնք կը հա-
մաձայնին, Սուրբ Աթանագինէս բնիկ Սեբաստացի չէր, այլ
Անահտական գաւառին՝ որ այժմ ի Տաճկաց Եղլարզ էլի
եւ ի Հայոց Աստղիկ կը կոչուի, Փելաքթովէ կամ Փետաքթոն
(այժմ Պետըլմթօն) գիւղն էր՝ որ ըստ այնր ժամանակի աշ-
խարհագրական բաժանման՝ Իլավիկեցւոց աշխարհին կը պատ-
կանէր (այժմ էլավիկի), յարեւմոից Սնահահտական գաւառին
եւ սահմանակից նմին ։ Նախ իւր հայրենի գիւղին քորեպիս-
կոպոն՝ գուցէ եւ հողատէրն ալ էր, ապա բոլոր Անահտա-
կան գաւառին իլավիկեցւոց եւ Սագուակնի Եպիսկոպոսն ե-
ղաւ ընդ գերիշխանութեամբ Սեբաստիոյ Արքեպիսկոպոսին ։
Սեբաստիա Երկրորդ կոչուած, կամ թէ ախորժելի է կա-
պագովկացւոց կուսակալութեան մայրաքաղաքն էր, եւ ա-
ռանձնակի Անահտայ նուիրեալ Երկրին գաւառագլուխով՝
ինչպէս յայտնի է Սեբաստիոյ Արքեպիսկոպոսին զՍուրբ Ա-
թանագինէսը իրեն աջակից եւ Քորեպիսկոպոս կարգելէն :

(Շարայարելի)

ՍԱՀԱԿ Ծ. Վ. ՀԱՅԵԱՆ

(*) Սուրբ Հիլարիոն պատուական մեծազդի քահանայ ականատես եւ Սուրբ
Բարսեղ Հայրապետ Կեսարիոյ :

ԿԱԹՈՂԻԿԵՈՒԹԻՒՆՆ ՅԱՆԳԴԻԱ (1)

(Շարայտութիւն և վերջ)

Ի սկիզբն դարուս , 1800 ին , յԱնգղիա ի Սկովտիա 120 հազար կաթողիկեայ կայր : 1840 ին , այս թիւս հասած էր 400 հազարի : 1880 ին , 1,620,000 , եւ 1890 ին 1,692,098 եղած էր : Քանի մի տարիէն այս թիւս երկու միլիոնի պիտի հասնի : Այսինքն թէ մէկ դարու միջոցին մէջ անգղիացի կաթողիկեայց թիւը խանապատիկ տւելցած պիտի լինի : Որպէս յայտնի կ'երեւի , կաթողիկէ տարրին յԱնգղիա ըրած ծաւալումն , Միացեալ Նահանգաց մէջ ունեցած տարածման հետ հաւասար կը քայլէ :

Այժմէն իոկ յԱնգղիա , կաթողիկէութիւնն՝ թուական կարեւորութեամբ , պաշտօնական եկեղեցիէն յետոյ՝ երկրորդն է :

Բարեգործական հաստատութեանց յառաջադէմ տարածումն յաջորդեց բնականաբար կաթողիկէութեան թուական աճման : Կը յիշուի թէ գարուս սկիզբը , Անգղիա եւ Սկովտիա միանգամայն ունէին հազլու հազ վաթուն հատ մատուռներ , որք աստուածային մեծվայելչութեան բոլորովին անվայել բաներ էին : Հաւատացելոց թիւն հետզհետէ բազմանալով , նորանոր տաճարներ կանգնելն հարկ անհրաժեշտ էր : Անձնանուէր գործակցութեամբ կաթողիկէ ազնուապետութեան , որ մեծամարդեւ առատաձեռնութեամբն օրինակելի հանդիսացաւ , Մեծին Բրիտանիոյ հողն հոյակապ տաճարներու բազմութեամբ ծածկուեցաւ , որք Միջին դարու եկեղեցիներէն երեք վար չեն մնար , ինչպէս , Ուէսթմինսթրի աթուանիստ եկեղեցին , որ շատ մը միլիոններու արդիւնք է : Յամին 1880 կային յԱնգղիա հազար երկու հարիւր յիսուն եւ ինն կաթողիկէ եկեղեցի կամ մատուռ , եւ երեք հարիւր հինգ ի Սկովտիա : Եւ հետզհետէ այս թիւ աւելնալու վրայ է :

Եկեղեցեաց քով դպրոցներ կանգնեցան , որք այնքան հարկաւոր են նոր սերնդեան կրօնական դաստիարակութեան

(1) Տես Պատկեր երես 255 :

համար։ Յամին 1800 այս երկրին մէջ երկու կամ երեք դպրոցէ զատ բան մը չկար։

ՅԱՆԳՂԻԱ 1880 ին քսան եւ երեք հատ ուղղափառ վարժարաններ կային, եւ չորս հատ ի Սկովտիա։ Ընդ ամենը քսան եւ եօթն հատ երկրորդական հաստատութիւններ, թող վեցհարիւր հատ թաղական դպրոցները՝ որք հարիւր տան եւ ութ հազար տղայոց դաստիարակութիւն կու տան։ Եւ այս թիւ յաւելաւ տակաւ պատճառաւ արտաքսման Յիսուսեանց ի Գաղղիոյ եւ փակման նոցա վարժարանաց։

Բարեգործական հաստատութիւնք նմանապէս ծաւալցան սքանչելի իմն եղանակաւ։ Գործարանաց տարածած վեսասակար գաղափարներէն տղաքը զերծ պահելու հտմար որբանոցներ հաստատուեցան։ Հիւանդները ընդունելու համար անկելանոցներ, ձրի գեղարաններ բացուեցան։ Երեւելի քաղաքաց մէջ Ս. Վինկենտիոսի Պաւլայեցւոյ ըսուած ժողովներն հաստատուեցան, որպէս զի տնական այցելութիւն եւ օգնութիւն ընեն կարօտելոց, զորս անգղիտանութեան պաշտօնական ողորմածութիւնն նօթի եւ անսուալ մեռնելու կը թողու։ Փոքր քորք աղքատաց, Քորք ողորմածութեան վերստին երեւեցան սոյն երկրին վրայ, ուստի կրօնաւորական սքեմը տարագիր եղած էր ընդ երկար։ Բողոքական աններովութիւնն ստիպուեցաւ յարգութեամբ խոնարհելու Ողորմածութեան քերց զգակին առջեւ, եւ հանրային երախտագիտութիւնն կը պաշտպանէ միշտ կաթողիկէ անձնանուիրութեան սոյն բարեպաշտ դիւցազունքը, զորոց վաստակոր եւ չքեզ աւանդութիւնը կորուսած էր Անկլիքան բողոքականութիւնը երեք դարերէ ի վեր։

ՅԱՆԳՂԻԱ 1880 ին կային 330 կաթուղիկեայ մենաստաններ, եւ ի Սկովտիա 39 հատ։ Եւ օր ըստ օրէ նորանոր եղբայրութիւնք կը հաստատուին եւ կը ծաղկին։ Քրիստոնէական դպրոցաց Եղբարք, Աւրսուլեանք, Սուրբ-Սրտի Տիկնայք, Ողորմածութեան քորք, դաստիարակիչ եւ աղքատախնամ եղբայրութիւնք, որք անձանօթ էին Անգղիոյ հին եկեղեցւոյն, հալածանօք մշակուած սոյն երկրին վրայ արձակ համարձակ կը փթթին եւ կը ծաղկին։ Սոքա ամենեքեան կենդանի վկայներ են կաթողիկէութեան սքանչելի արգասաւորութեան, հանդէպ ամլութեան եւ ցամաքութեան բողոքականութեան։

ի՞նչ սքանչելի յառաջադիմութիւն, ի՞նչ հզօր հաւաստիք մեծայոյս ապագայի մը համար: Եւ մեք մի միայն Անգղիոյ վրայ կը խօսիմք: Ակնարկ մը եւս նետենք Անկլօ-Սաքսոն գաղթականութեանց վրայ, որք Բրիտանական թագաւորութենէն կախում ունին: Կաթողիկէ նուիրապետութեան մէջ Անգղիա պատույ տեղի մը ունի, աշխարհիս հինգ մասոնցը մէջ իւր ունեցած մեծատարած երկրին վրայ քսան եւ ինն եսլիսկոպոսութիւն, ութեւտասն Առաքելական փոխանորդութիւն եւ վեց գաւառապետութիւն ունի, եւ իւր օրինաց ներքեւ հալատակեալ ունի երեքտասասն միլիոն հինգ հարիւր հազար ուղղափառներ:

Անգլօ-Սաքսոն ցեղին տիրած երկրներու մէջ կաթողիկէութեան ունեցած սոյն այս զարգացումն, ժթ. գարուս երեւելի եւ նշանաւոր արդիւնքներէն մին է, եւ քրիստոնէական քաղաքակրթութեան ապագային վրայ մեծ ազգեցութիւն մի պիտի ունենայ անտարակոյս:

Յ. Վ. Բ.

ՀՐԱՇԱԼԻ ԲԺՇԿՈՒԹԻՒՆՔ ԵՒ ԳԻՏՈՒԹԻՒՆ

— *

Ձրանսայի մէջ գրեթէ բոլոր քաղաքական թերթեր մը-տալլագ են Լուրտի (*) մէջ տեղի ունեցած զարմանալի պատահարաց վրայ:

Տարին անգամ մը Օրլէանի երկաթուղոյ կայարանը անսովոր երեւոյթ մը կ'առնու . պատգարակներու մէջ պատկած հիւանդներ կը լեցուին քարավաններուն վրայ. կարծես թէ սլաշարեալ քաղքէ լամբովին մեկնող թշուառներ են աղոնք: Այս տարի Լուրտ գացող հիւանդները հազարէն աւելի էին: Անոնցմէ ունանք երբեմն ճոմքան կը մեռնին, ետ դարձաղներուն մէջ կատարելապէս բազմաթիւ բժշկուածներ ալ կան: Հսենք նախ՝ որ քրիստոնեայ մը չկրնար կասկածի տակ

(1) Լուրտ, փոքր քաղաք եւ բերդ Հօթ-Բիրէնէ նահանգին մէջ, անուանի ուխտաեղի Սուրբ Երեւան առթիւ Անարատ Յղութեան նուիրեալ մայր նկեղեցի մը ունի, որ օծուեցաւ 1876ին 300,000 ուխտաւորաց ներկա, յութեամբը:

ձգել այն հրաշքներն որ սուրբ Գրոց մէջ պատմուած են, կամ զորոնք Եկեղեցին խստիւ քննած է: Այս տեսակ իրողութիւնները, զորս գիտութիւնը կրնայ հաստատել, Եկեղեցւոյ իշխանութեան եւ դատաստանին տակ կ'իյնան, որ այսպիսի քննադատութեանց մէջ կարի իսկ խստապահանջ է:

Արդ կրնայ մէկը հարցնել թէ գիտութիւնը իւր արդի վիճակին մէջ կարո՞ղ է արդեօք Լուրտի մէջ տեսնուած աներկրայ բժշկութեանց բացարութիւններ տալ:

Ուսեալ եւ նոյն իսկ եռանդուն քրիստոնեայ եղող բժշկի մը ոգւոյն վիճակը հակառակ է բոլորովին այն ուխտաւորին մտաց վիճակին, որ հիւանդներ կը տանի ի Լուրտ առ ի բժշկութիւն. կամ նոյն իսկ անոր վիճակին՝ որ հիւանդը ըլլալով կ'երթայ հոն իւր բժշկութիւնը փնտուելու: Այս վերջինը եթէ բժշկութի՝ ըստ ամենայնի տրամադիր է երախտագիտութեան եւ սիրոյ գոհաբանութիւն մը երգելու Աստուծոյ, որ հաճեցաւ զինքը բժշկել առանց բնական միջոցներու:

Բժշկն ընդհակառակն կասկածով կը քննէ զայն, որ իւր գերն եւ իւր պարտքն ալ է, եւ կրնայ պատասխանել թէ այն բարորդումն առերեւոյթ է միայն, հիւանդութիւնը կատարելապէս որոշ չէր, կամ չլային երեւոյթներ էին որ կրնային մէկէն աներեւութանալ ազդողութեամբ (suggestion) մը: Այսպէս կ'ընեն ահա աներկրայ տաղանդով մը Մաքլու եւ Պուասըրի (Maclou, Boissarie) եւ Լուրտ գտնուող ուրիշ բժշկներ: Երբ անհանգստութիւնը պարզապէս գործնական (fonctionnel) է, կը բաւէ, կ'ըսեն, որ մէկը հաստատ միտքը դնէ որ պիտի բժշկուի, եւ իրօք կը բժշկուի. այս' բայց միւս կողմանէ իրաւունք ունի ուրիշ մը հարցնելու, միթէ ամեն անդամալց' որ բժշկուած է ի Լուրտ՝ անշուշտ չլային հիւանդութենէ տագնապեալ էր, կամ թէ ազդողութեան ենթակա՞յ էր:

Այս վերջին գասակարգին վերաբերեալ՝ այսինքն ազդողութեան կամ թելագրութեան ենթակայ եղող (suggestionnable) հիւանդաց համար կը գտնուի իրենց բժշկութեան բացարութիւնը եւ հետեւաբար կը գագրի հրաշալի ըլլալէն, բառին ճիշդ նշանակութեամբը: Այն բժշկութիւնը տեղի կ'ունենայ բնութեան օրինաց մէկ զօրութեամբը, որ այսօր ծանօթ է, բայց եւ այնուէս քրիստոնէի մը աչաց առ-

ջեւ այն բժշկութիւնը ստէպ յայտնապէս գերբնական երեւոյթ մը կ'առնու այն պարագայից նկատմամբ որոնցմով նա տեղի ունեցաւ : Միթէ հարկ կ'ըլլայ աստի հետեւցնել որ ամեն հրաշք կրնայ բացատրուիլ յօրինուածով (տէանիսմէ) մը, որուն կանոնը ծանօթ ըլլայ կամ գտանելի . ո'չ անտարակոյս . կասկածելի է որ կարելի ըլլայ երբէք բնական կերպով բացատրուիլ ուռեցքներու, անդարմանելի վէրքերու մէկէն անհետացումը, եւ այսօրինակ ախտից բժշկութեանց գէպքերը շատ են ի կուրտ :

Հակառակ գիտութեան բան մը չէ հաւատալը որ կրօնական հրաշք քանի մը արտաքոյ կարգի գէպքերն երբէք չգտնեն իրենց բացատրութիւնը : Սակայն այս բանս արգելք մը չէ որ մէկը առանց նախապաշտեալ գաղափարներ ունենալու իւր դիտողութեան տակ ինկած եղելութիւնները չփնտոէ, չքննէ եւ լուծել չուզէ : Սյն հըրաշքներն որ հիմա ի կուրտ տեղի կ'ունենան՝ Եկեղեցին հաստատուած չեն հրաշալի բնութիւն մը ունեցող գործոց պէս . ապկէ զատ Եկեղեցւոյ վարդապետութիւնները շատ յստակ եւ շատ ընդարձակ են յայսմ մասին . կարի եւանդուն քրիստոնեայ եղող անձն մ'եւս իրաւունք ունի ջանալու հրաշալի նկատուած իրի մը բնական բացատրութիւնը գտնելու համար :

Բայց եւ այնպէս նմանօրինակ իրողութիւն մը կրնայ տեղի ունենալ զանազան կերպով եւ հանդամանաց մէջ, եւ բանի մը պատճառը հարցնելը շրաւեր ստէպ անոր պատաժանը առնելու :

Տօքթէօր Պուասըրի գիտուն բժիշկը կուրտի մէջ տեղի ունեցած այս բժշկութեանց վրայ, զրոս շատ տարիներէ ի վեր կը քննէ, բաւական յօդուածներ կը խոստանայ գրել :

Երբեմն հիւանդ մը պիտի կրնար առողջանալ ազդողութեամբ մը, յօրինուածոյ (տէանիսմէ) գըութեան կը գիմէ գիտունը՝ հիւանդին անհանդստութեան յանկարծական աներեւութանալը բացատրելու համար : — Բայց ինչո՞ւ համար առողջացումը ճիշդ այն վայրկենին մէջ տեղի ունեցաւ, ինչո՞ւ համար միայն կրօնական թելադրութիւնը կը ցատունենալ . այդ արգասիքը : — Հիւանդն եւ իրենները գեթիրաւունք կ'ունենան այս գործիս մէջ իրենց հաւատոքին մէկ վարձատրութիւնը տեսնելու :

Այս կրկին՝ բացառորութիւնքը հակասական չեն եւ բազմաթիւ դիպաց ալ կրնան յարմարցութիւն եւ միւս կողմանէ չեն տկարացներ այն հաւատքն որով կը հաւատայ մարդ թէ կարելի են եւ կան այնպիսի առողջացումներ որք չպիտի կրնային տեղի ունենալ ո՛ր եւ իցէ բնական գօրութեամբ :

ԱՆՏՕՆ ԹՈՓՃԵԱՆ

ՊԱՏՐԻԱՐՔԱԿԱՆ ԱՌԱՆՁՆՈՐՉՄՈՒՆՔ



Պատրիարքական Առանձնաշնորհմունքն վերստին հաստատով եւ Գում-Գրափուի եւ Ֆինէրի Պատրիարքարանաց աւղղեալ Պաշտօնագրերն Պատկերի անցեալ թիւերուն մէջ՝ հրատակած էինք : Յայտնի էր որ սոյն Առանձնաշնորհմունքն ուրիշ Պատրիարքարաններ եւ Հասարակութիւններ եւս պիտի վայելէին : Արդ՝ Բ. Գուռու առ ամենայն կուսակալութիւնս ուղղեալ Պաշտօնական նրջաբերականաւ մը սոյն հարեւոր կէտը կը հաստատէ :

Ահաւասիկ Շրջաբերականի օրինակը .


Իում վէ Երմէնի բաթրիգլատնէլքրինին սրտ պէրաթը ալի հայիղ օլուուգլարը իմթիեազաթը մէզէլ պիեէնին մահփուզիեէթինի թէէյեիտէն վէ մէնլիսի մտխսու սը վիւքէլանըն թէնսիսիլյէ պիսիսթիզան չէր ֆսատըր օլան իրատէի՝ Սէնիյեէի հազրէթի Բատիշահի մանթուգը ալիսինէ թէվՓիգան իթթիսազ օլունան մուգարբէրաթ 23 ճէմազիիւլ անըրէ վէ 21 շապան սէնէ 308 թարիխլէրինտէ եազըլան իքի գըթա թահրիրաթը ումումիեէ իլէ թէպլիղ օլունմուշ իսի : Մուգարբէրաթը մէզգիւրէտէն բէհասլիյնին մէվաստը հուգուգիեէ վէ ճէզալիյեէտէն տոլաել ճէլալ վէ իսթինմթագ վէ թէգգըՓէրի վէ ինտէլ իգթիզա թահլիվլէրի խուսուսլարընտա վէ ագտը նիքեահ վէ Փէսիսի նիքեահտան միւթէվլիւտ նափագա տավալարընտա րիաեէթ օլունմասը լազըմ կէլքն վէ թահրիրաթը ումումիեէի մէզգիւրէտէ թայեին օլունան ուսուլին՝ միլէլի սայիրէի ղայրը միւսլիմէ եէ շումուլի թապիի օլատուղունտան, ահվալը միւմասիլէտէ ու-

սուլը մէզպուրէեէ թէվֆիդի մուամէլէ իտիլմէսի պիթթէն-սիս ինապ իտէն մահէլէրէ թէվլիղաթ ինրա գըլընմըլ օլ-մաղլէ , անա կէօրէ իգթիզափ հալին իյֆասընա հիմէթ օ-լունմասը սիեագընտա շըգգա .

Ֆի , 23 տապան սէնէ 1308
Վէ Ֆի 21 մարտ սէնէ 1307



« ՀՈՍ ԵՄ, ՄԱՅՐ »



Ուանկ-Ուէյ-Իյուէն՝ իւր մայրը կորսնցնելով՝ որ իրեն միակ սիրականն էր , սգոյ երեք տարիները խրճիթի մը մէջ անցուց , եւ առանձնութեան ժամանակն գործածեց ի պատիւ իւր մօր տաղեր յօրինելով , որք իբրեւ զգացման և գորովոյ օրինակներ կը յիշուին :

Իւր սգոյ երեք տարիներն անցնելով՝ իւր նախկին բնակարանը վերագարձաւ , բայց հոն չմոռցաւ իւր որդիական գութը :

Իւր մայրը միշտ մէծ վախ ցուցած էր որտումէն , եւ երբ երկինք կը գոռային կը խնդրէր զաւկէն որ քովն չզատուի :

Ուստի եւ նա հազիւ մօտալուտ փոթորիկ մը կը զգար , կը փութար կ'երթար մօր շիրմին քով , եւ անուշութեամբ անոր կ'ըսէր , իբրեւ թէ կարենար լսել .

« Հոս եմ , մայր » :

(Զիներէնէ . ըստ անգլիական քարգմանորիան)

ԹՈՎՄԱՆ ԹԷՐՁՆԱՆ



ՄԱՐՄՆԱՄԱՐՁ

Ի Պ Է Տ Ս Ա Մ Ե Ն Ե Ց Ո Ւ Ն



ՅԱՌԱԶԱԲԱՆ

Կախնի մի իմաստուն ասէր թէ մարդ երջանկութիւնն երբեմն չատ հեռուն կը խնդրէ մինչ մօտն ունի յաճախ զայն։ Այս՝ յայտնի ճշմարտութիւն է, եւ մարդկային աղդի ամենայն իղձերու եւս կը յարմարի։ Երկար պառյաներ կ'ընենք մօտաւոր նպատակի ժամանելու համար, եւ յետ բազում խուզարկութեանց մեր ձեռքին ներքեւ եղածը կը գտնենք։

Առողջութեան համար եւս այսպէս կը լինի։

Քանի՞ քանի՞ անձինք շարունակ բժիշկներու կը դիմեն եւ մեծաւ մասամբ դեղերով կը սնանին, մինչ դեղերը շատ անգամ թէ՛ սուղ եւ թէ՛ անօգուտ են. եթէ կանոնաւոր, չափաւոր եւ անընդհատ մարմնական կրթութեանց սովորին՝ այդ անպատեհութիւնը տեղի չունենար։

Ունինք ի մեզ ուժոյ սերմունք զոր անմշտկ կը թուզունք աճեցունելու եւ ի նոցանէ բարոյապէս եւ նիւթապէս օգտուելու։

Կարող ենք՝ եթէ կամիմք, աճեցունել մեր մարմնոյն շարժիչ զօրութիւնները, եւ այս՝ կարծուածին չափ դժուար բան չէ։

Մեր առաջարկած եղանակն արուեստական չէ, այլ բնական օրինաց վրայ հիմնեալ է. այդ եղանակին միջոցները նման են անոնց զոր բնութիւնը ի կիր արկանէ քաջառողջ մարմնոյ զարգացման եւ նորա պահպանութեան համար. այս է մարդկային մարմնոյ կազմակերպութեան համեմատ շարժմունք կատարել, առանց ո՛ր եւ իցէ գործիքի, զի գործիքը իւրաքանչիւր ոք ի բնէ ունի։ Սոյն եղանակը դիւրութիւն մ'ալ կ'ընծայէ, որ է ամենուրեք եւ աւուր ամեն ժամերուն կատարել շարժումները։

ԳԼՈՒԽ Ա.

Որպէս ըսինք, առանց գործիքի մարմնամարզով կարելի է անվտանգ մարդկային զօրութիւնը յաւելուլ յոյժ եւ մարմինը շարունակ քաջառողջ եւ ձկուն վիճակի մէջ պահել։ Այս կերպ կրթանք մարմնոյ ամեն մասերը կը զարգացունեն, զի մարդուս ամեն անդամները կարելի է թիւրել եւ ձգտել։

Մարմնամարզական կրթութեամբք զբաղած բժիշկներուն ոկզրանց համեմատ

«Պլոյոյ շարժումները կը զարգացունեն պարանոցին՝ եւ ծոծրակին մկանքը։

«Ռւսերուն շարժումներն առաջին կողերը կը բարձրացունեն եւ կրծից խորշը կ'ընդլայնեն։

«Բազկաց շարժումները կը շարժեն միանգամայն ամեն մկանքը որ միացեալ են կրծից խորշին չուրջը։ Եւ կը յաւելուն շնչառութեան զօրութիւնը, յորմէ կը հետեւի կրծից խորշին զարգացումը։

«Բազկաց բարձրանալով եւ ձգտելով կրծից կողմնակի երեսները եւ կողից միջացները կ'ընդլայնին։»

Յաւելունք եւս թէ,

Ա. Մարմնոյ մասանց թիւրելովը յօդերը կը զօրանան եւ կը ձկին միանգամայն, որով մարդ դիւրաշարժ, արագաշարժ կը լինի եւ կրնայ ամեն դիրքի մէջ զուգակշռութիւնը պահել։

Բ. Մարմնոյ մասանց ձգտումն անդամները կը զարգացունէ եւ կարողութիւն կու տայ յոդնութեանց դիմանալու։

Գ. Այս շարժմանց բազումք յատկութիւն ունին մարմնոյ ամեն մասերը միանգամայն զարգացունելու։

ԳԼՈՒԽ Բ.

Ակսինք արդ նշանակել պէտք եղած շարժումները զոր ամեն ոք կարող է իւր տան մէջ ընել առանց ո՛ր եւ իցէ անազատեհութեան։ Այս մարմնակրթանաց ձեւերն ընդհանուրապէս կը յարմարին ամեն հասակի եւ երկուց սեռից միանգամայն։ Հարկ չէ յաւելուլ թէ ջերմի եւ տենդի մէջ դադրեցունելու է զայնս։

Պէտք է սովորիլ ամեն օր այս շարժումները կատարելու, կարելի եղածին չափ ի նմին ժամու եւ հանգիստէ առաջ, բայց այնպէս զի կէս ժամ միջոց լինի յետ կրթանաց եւ նախ քան զհանգիստ:

Շարժումներն սկսելին յառաջ հանէ վրայէդ այն ամեն զգեստ որ փորդ՝ պարանոցդ եւ լսնջքդ կրնայ նեղել:

Պէտք է առանց շտապի գործել եւ ուրեք ուրեք հանգժիլ, սակայն բոլոր ուժը տալու է:

Երբ ոք հազ չունենայ՝ հանգստեան միջոցներուն երկար չնշանութիւններ ընելու է:

Ի սկզբան չափաւոր թուով կատարելու է շարժումները եւ հետզհետէ, այսինքն իւրաքանչիւր օր աւելցունելու է այն քանակութեամբ զոր պիտի նշանակենք. սակայն, որպէս յամենայնի, զեղծումը վնասակար է. հարկ է դադարիլ երբ չկայի չարունակել եթէ յոգնութիւնը վայրկենական լինի եւ հանգստեան միջոցին անցնի:

Ա. Ռ. Ա. Զ. Ի. Ն Կ Ր Թ Ա. Ն Ք

Դարձ զիսոյ յաջ եւ յահեակ

1. Երկու ձեռքդ մէջքիդ վրայ դիր: 2. Գլուխդ դարձուր յաջ, այնպէս զի կզակդ ճիշդ ուսիդ վրայ դայ: 3. Մի՛ եւ նոյն շարժումը ձախ կողմն ալ կատարէ:

Ի սկզբան 6 անգամ, յետոյ 8 անգամ, եւ յետոյ 10 անգամ կրկնէ այս շարժումը:

Իւրաքանչիւր շարժման համար նշանակեալ թիւերէն աւելի չըլլուի:

Ե Բ Կ Ր Պ Բ Դ Կ Ր Թ Ա. Ն Ք

Թիւրումն զիսոյ յաջ եւ յահեակ

1. Գլուխդ կարելի եղածին չափ աջ կողմը ծռէ: 2. յետոյ՝ հակառակ կողմը:

Կրկնէ մի եւ նոյն շարժումը 6, 8, 10 անգամ:

Իւրաքանչիւր շարժումէ յետոյ պէտք չէ կենալ. որորումն անընդհատ պիտի շարունակուի: Ձեռքերդ ազդրներուդ վրայէն մի՛ հեռացուներ:

ԵՐԵՌՈՒԴԻ ԿՐԹԱՆՔ

Թիւրումն զշառյ յաջ եւ ի թիկունս

1. Լանջքիդ վրայ ծուէ գլուխդ. 2. Վերցուր եւ ծուէ
ի թիկունս. ձեռքերդ աղդրներուդ վրայ:
Կրկնէ 6, 8, 10 անգամ:

ԶՈՐՅՈՒԴԻ ԿՐԹԱՆՔ

Դշտով շրջան

1. Դլմոյդ գագաթովն աջն ձախ՝ կարելի եղածին չափ
լայն՝ շրջան մ'ըրէ. 2. նոյնը՝ հակառակ կողմը:
Կրկնէ իւրաքանչիւր շարժումը 5, 10, 15 անգամ: Ձեռ-
քերդ աղդրներուդ վրայ բռնէ:
Վերոյիշեալ չորս կրտանց վրայ հրահանգ: — Կրթանքի
ժամանակ մարմինդ անշարժ բռնէ:

ՀԻՆԳԵՐՈՒԴԻ ԿՐԹԱՆՔ

Դարձ մարմնոյ յաջ եւ յահեակ

1. Մարմնոյդ վերին մասովը բոլորչի շարժում մ'ըրէ աջ
կողմը՝ սրաւնքներդ անշարժ բռնելով. 2. նոյնը ձախ կողմը:
Կրկնէ 5, 10, 15 անգամ:

ՅՈՎԼ. Վ. ԱՑԷՄԵԱՆ

Շարայարելի

ՈՒՂՂԵԼԻՔ

Պատկեր, թիւ 23, էջ 536, զՄհենիդեայ անուան ծանօ-
թութիւնը տե՛ս յէջ 537, եւ նոյն իջին Փայետոն անուան
ծանօթութիւնը տե՛ս յէջ 536:

Իսկ յէջ 537, տող 81, կարդա՛ այսպէս:
Ո՞հ երկրնչիմ յահեղ զինուցն Արամազդայ՝ զորս ըզգացի,
եւ համարիմ մինչ որստայն յանգութ շանթիցն հըրկէզ լի-
նիւ:

ԱՐՏՈՆԱՏԵՐ

ՑՈՎԱՆՔ ՇԷՂԲԵԱՆ

ՑԱՆԿ ՆԻՒԹՈՑ

կ՛
Պատճառք Պատկեր Հանդիսիս :

1

Ա. Գիրք Եւ Երկրախօսութիւն,

ԾԽՍԿԱՆ, ԿՈՆԴԱԿ, ՃԱՌ ԴԱՄԲԱՆԱԿԱՆ, ՔԱՐՈԶ

Մասեաց ազաւնին* :	6
Միլանի եկեղեցւոյն մէջ գտնուած յոյն ծիսից նշմարանք *	9
Գործք Առաքելոց եւ Պոլոսի Առաքելոյ առ Գա- ղատացիս թուղթն *	25, 49
Աւետարանի ժամանակագրութիւնն : — Ներս Վդպ . Մ . Անհնեան :	73, 97, 121, 169
Թուղթ Ս . Քահանայագետին ԼԵԽՈՆ ԺԴի Առ Արք- եպիսկոպոսն Կողոնիոյ :	85
Կոնդակ Գերերջ . Անեփանոս Պետրոս Ֆ . Կաթողիկոս- Պատրիարքի :	299
Համեմատական քննութիւն Ս . Յովհ . Ռոկբերանի յոյն եւ Յակովոս Առաքելոյն ասորի եւ այլ արեւելեան Պատարագամատոյցներու վրայ *	318
Ճառ դամբանական ի սգալի մահ Գեր . Յովհէփ Վարդապետի Գրմըզեան . — Նոյն : — 337, 361	
Ներքողեան ի Ս . Սիրան Յիսուսի . — Գեռոզ Վդպ . Թհրզիպաշեան :	481, 505

ԿՐՈՆԱԿԱՆ ՀԱԱԽՕՍՈՒԹԻՒՆ

Խաչափոյտ . — Հ . Ալր . Տերվիշեան :	350
ԻՄԱՍՏԱԽԻՐԱԿԱՆ, ԲԱՐՈՅԱԿԱՆ	
Օրէնք	11
Անձնասպանութիւն՝ բարոյական տեսակէտով . — Յարութիւն Ռմանեան :	241, 265

Մոլար ուսմանց եւ վարդապեսութեանց ընկերութեան վրայ ըրտծ ազգեցութիւնն . — Ներսի Վղաց . Մ . Աձեւեան :	352
« Ոչ Սատուած , ոչ Տէր » . — Հ . Սեր . Տերվիշեան : 394 , 420	
Գիտութիւնն եւ արդի նվաթակրօնութիւն . — Յովհի . Վղաց . Բողաշեան :	515 , 553

ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԻՒՆ ԵՒ ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆՔ ՆԱԽՆԵԱՑ

Պիսիդեայ իմաստասիրի վեցօրեայ . — Հ . Գ . Ն .	23
Պիսիդեայ իմաստասիրի վարքն եւ իւր վեցօրեայ գրտուածքին հոյերէն թարդմանութիւնն եւ ձեռագիրը . — Նոյն :	40
Նորին Վեցօրեայ . — Թարգմանութիւն Ասխեաց : 43 , 153	
Գրիգորիոի Սբշարունեաց Յորեսկիսկոպոսի Մեկ- նութիւն ընթերցուածոց . — Հրատ . Հ . Բար- սեղ Զոտոյիան :	141 , 183 , 433 , 457
Մատենագրան Անտոնեան Միաբանութեան . — Գրչագիր նամականի նախնեաց . — Հրատ . Նոյն :	217
Թուղթ Պրոկրի եպիսկոպոսի առ Սուրբն Սահակ հայրապետ Հայոց եւ առ Սուրբն Մաժդոց . — Հրատ . Նոյն :	219 , 271
Պատասխանի թղթոյն Պրոկրի երանելոյ ի Սահա- կայ եւ ի Մաշտոցէ Սուրբ վարդապետացն Հա- յոց . — Հրատ . Նոյն :	409
Թուղթ յԱկակայ եպիսկոպոսէ Մելիտենացւոց առ Սուրբն Սահակ , Հայոց հայրապետ . — Հրատ . Նոյն :	529

ՀՆԱԽՆԾՈՒԹԻՒՆ ԱԶԳԱՅԻՆ

« Զորս ըստ Պատկերի բում » շարտկանին յօրինողն եւ անոր ճշգրիտ մեկնութիւնը . — Յովհիանեան Վղաց . Միսանեան :	385
Սրբոյն Աթանագինեայ հայրապետի վրայ կարեւոր գիտողութիւնք ազգային տեսակէտով . — Սա- հակ Ծ . Վղաց . Հունեան :	560

ՀԱՅԿԱԲԱՆԱԿԱՆ

Արդի հայերէնն նորոգութեան պէտք ունի . — Հ .	Եջ
Սէր . Տէրվիշեան :	17
« Մեռեա՞լ է թէ ննջէ » գրաբարն . — Նոյն :	67
Ուհի եւ իգական սեռ հայերէն լեզուին . — Հ .	
Ստեփանոս Եազրձեան :	198

ԲԱՆԱՏԵՂԾՈՒԹԻՒՆ

Տանդէ . Մաքրաբան . Երդ Ա . — Թարգմ . Հ . Դա-	
ւիր Վլյուս . Նազարեթեան :	13
Տանդէ . Մաքրաբան . Երդ Բ . — Թարգմ . Նոյն :	32
Առ. Աստղ . — Թ . Թէրզեան :	63
Պանդուխոս որդեակն . — Հ . Սէր . Տէրվիշեան :	116
Ի Մահ գեռահաս Փ . Սննայի . — Թ . Թէրզեան :	117
Ուղերձ ի տօնի Ս . Հօրն մերոյ Գրիգորի Լուսա-	
որչի առ Ամեն . Ստեփանոս Պետրոս Փ . Ազար-	
եան Կ . Պատրիարք . — Կարապէս Ա . Ոսկեան :	140
Ի չքնաղ գիշերի . — Կարապէս Ա . Ոսկեան :	174
Զօնիք առ Սրբազն Քահանացապեան ԼԵՒՄՆ ԺԳ .	
Եւ առ Գերերջ . Կայլողիկան Ստեփանոս Պետ-	
րոս Փ . — Պ . Յ . Գարողիսես :	193
Ալօթք երեկորին . — Թ . Թէրզեան :	231
Աշնան հովեր . — Կարապէս Ա . Ոսկեան :	276
Տաղ ի յիսներորդ եօթներորդ տարեգարձի տեառ-	
նագրութեան Յիսուս Փրկիչ Մայր-Եկեղեցւոյ	
Ղալոթիոյ . — Հ . Արիստակս Գասպահիլ :	439
Ո՞ւր գնաս . — Շղուրմ . — Աղջոյն հոգւոց . — Ու-	
շան . — Թարգմ . Կարապէս Գարագաշ :	449
Բաց պատուհանն . — Անձրեւոս օրն . — Լոնկիփէլ-	
լո . — Թարգմ . Նոյն :	476
Ծիւրական ախտ . — Պրայենդ . — Թարգմ . Նոյն :	499
Առ ձիւն . — Վայրն հանգստեան . — Կարապէս	
Ա . Ոսկեան :	523
Արձագանգ մի Խուսաց Ա . Նիկողայոսեան հիւան-	
դանոցից ի Նիշան-Թաշ : — Պ . Հ . Աղասիեան :	531

Պորլիոսի Ովիդեայ Նասոնի Տիրականք . Գիրք Ա . — Թարգմ . ի շատին բնագրեն Յովին . Վղաց . Միսքան : «Հոս Եմ, մայր » . — Զիմերհնէ ըստ անզիական Թարգմ . թ . Թերգեան :	Էջ 534 572
ԳՐԱԳԻՏԱԿԱՆ, ԳՐԱԴԱՏԱԿԱՆ	
Յորելեան Գեր . Հ . Ղեւոնդ Վարդապետի Ալիշան . Թուրքերէն . — Հ . Սեր . Տերվիշեան : Սղագլութիւն . — Յ . Վ . Անհմեան : Արաբերէն . — Նոյն : Շահնամէ եւ Ֆիրուզեփ . — Նոյն : Ճօրճ ՊանդրոՓդ . — Կարապէս Պարագաշ : Մելքագր . — Նոյն : Նոր գրուած մը Պուկկէի . Նոյն :	91 108, 133 157 246 474 499 522
ՊԱՏՄԱԿԱՆ, ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ	
Պորլիոս Կուռնելիոս Սկիալիոն * : Ս . Խաչի գերեվարութիւնն ի Պարսից եւ նորա ա- զատութիւնն ի ձեռն Հերակլ կայսեր յ'էրդ դա- րու . — Գերորդ Վղաց . Թերզիապաշեան : Մարկոս Պ . Կատոն, Համարական (քննադատն) * : Կ . Սկիալիոն Էմիլեանոս, կրտսերն * : Հնկերաւկան վիճակ ի Գերմանիա . — Ներսէս Վղաց . Մ . Անհմեան	21 55 166 277 425 441, 539
ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ	
Դպրոցական բարեփոխութեանց խնդիր ի Գերմա- նիա : Դպրոցական խնդիրն յԱւստրիա . — Ամսոն Թօվի- ճեան : Նախնի դպրոցական կեանքն . — Ներսէս Վղաց . Մ . Անհմեան : Մարմնամարզ ի պէտոս ամենեցուն . — Յ . Վ . Ա- նհմեան :	100 228 428 573

ԹԱՏԵՐԱԿԱՆ

Յիսուսի Քրիստոսի չարչարանաց խորհուրդը ներ- կայացուած յթէր-Ամմէրկաւ . — Յովի .	Է
Վղաս . Միսիսկան :	228

ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ, ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ

Հելկօլանու . — Ծաղիկեան	234
Փերմանական բոլոքականութեան վիճակը . — Յովի .	
Վղաս . Բօշադեան :	380
Հայեաց մը Վենետիկոյ վրայ . — Յարութիւն Ուն- ձեան :	501
Պայքար ազանց յԱւստրիա-Ռւնկարիա . — Հ. Մես- րոպ Ծ. Վ. Ծաղիկեան :	549
Կաթողիկէութիւնն յԱնգղիա . — Յովի . Վղաս . Բօ- շադեան :	552, 566

ԲՆՍՊԱՏՄԱԿԱՆ, ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ

Քնէարկութիւն (Hypnotisme) . — Գեռգ Վղաս .	
Թէրզիպաւեան : 124, 176, 257, 328, 357	
Ի՞նչ է ցաւն . — Նոյն :	162
Պղնձի գարուն թուականը եւ տեւողութիւնը . —	
Անտոն Թօփմեան :	254
Տարվին եւ մարդ . — Յարութիւն Ունձեան :	414
Բնական պատմութեան մի ծրագիրն . — Ներսի	
Վղաս . Մ. Ահեմեան :	451
Հրաշալի բժշկութիւնք եւ գիտութիւն . — Անտոն	
Թօփմեան :	568

ԱՍՏԵՂԱԳԻՏԱԿԱՆ, ՈՒՍՈՂԱԿԱՆ

Երկրագնույս չարժումը եւ օրուան տեւողութիւնը * :	22
Բաժանումն ժամանակի եւ պատճառք տարբերու-	
թեան հին եւ նոր տոմարաց . — Հ. Ե. Զ :	464
Տոմարի խնդիրն * :	494

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹԻՒՆ

Դործաւորական միջազգային ժողով ի Պերլին . —	
Գեռգ Վղաս . Թէրզիպաշեան :	80

Աշխատութիւն՝ տնտեսագիտական եւ բարոյական տեսակէտով. — Յարութիւն Ունանեան :	303
Պատմական ծանօթութիւն քաղաքական տնտեսա- գիտութեան վրայ . — Նոյն .	525

ԲԱՐՈՅԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Ս. Ծննդեան հրեշտակը . — Յովհ . Վապտ . Միս- հեան :	398
------------------------------------------------------	-----

ՈՒՂԵՒՈՐՈՒԹԻՒՆ

Ճանապարհորդութիւն ի Զահան գաւառ . (Մայիս, 1883) . — Սահակ Ծ . Վ . Հանեան :	103, 131, 145, 210 :
-------------------------------------------------------------------------------	----------------------


ԻՐԱՒԱԽՈՂԱԿԱՆ

Պատրիարքականց առանձնաշնորհնունիք . — Բուժ բաթրիգիսանէսի իմթիյազաթը :	289
Առանձնաշնորհնանց խնդիր : — Բ . Դրան պատմա- խանը :	295
Էրմէնի բաթրիգիսանէսի իմթիյազաթը	313
Պաշտօնագիր առաքեալ ի գիմաց Արդարութեան եւ կրօնից Նախարարութեան առ Պատրիար- քարան Յունաց՝ Պատրիարքական առանձնա- շնորհմանց խնդրոյ մասին :	372
Յունական գործեր . — Պաշտօնագիր Բ . Դրան :	375
Հանրագիր Հայ երեւելեաց առ Վեհ . Սուլթանն :	378
Եսաւրքոստական վերջին թէզիրէն յղեալ ի ձեռն Ար- դարութեան եւ կրօնից Նախարարութեան ի Պատրիարքարան Յունաց առանձնաշնորհմանց խնդրոյն նկատմամբ :	490
Նոյն թէզիրէն հայերէն թարգմանութիւնը :	511
Առանձնաշնորհմանք Բ . Դրան առանձին շրջաբե- րութեանաւ լնդհանուր Քրիստոնեայ Պատրիար- քարանաց	571

ԳԻՏԱԿԱՆ , ՄԱՆՐԱԼՈՒՐ

Ասիոյ ազգահամարը . — Ախտաբանական :	72
Ապաքինութեան գարման , կամ առաղջապահու- թիւն . — Հոկտյական ձեռնարկութիւն մը :	120

է՛	168
ի ծաբոն նոր հրաբուզիս մը :	
Հեռաւորութիւն հաշուելու եղանակներ : Քայլով , տեսութեամբ , հնչումով հեռաւորութիւն չա- փել : — Աշխարհագիտութիւն : — Կատղած շան խածուածքի դարման մը : — Գնչուներու ազգահամարը :	188
Գրպանի աշխարհագունտք : — Լսողական Դալոս- նութիւն :	215
Լերանց խոնարհումը կամ կքումը . — Անզգայարար գեղերու գործածութիւն :	240
Զեռացումն (caléfaction) կամ Լէյտէն ֆրոսթի ե- րեւութին ապացուցումն :	280
Խուզարկութիւն ի հարաւային բեւեռ . — Ծովու խորոց կոհակներն . — Անմնագրութիւն . — Թղթագրաշմ . — Կաթովիկութիւնն ի ծաբոնիա . — Տղայոց աչքերը . — Ծխափայտի երկերիւր- ամեակը . — Տարիք վեհապետոց . — Ուոզա- նիչ համայնակառք . — Բանրեր տղաւնիք . — Թարբոնաձայն . — Բժշկաց գեղագիրք . — Մա- հապայքար . — Մահական վիճակագրութիւն :	282
Հատոյթ ծաւ ալման Հաւատոյ ընկերութեան ի Լիոն :	312
Սրբեցողութեան գէմ գարման . — Թրքական գրա- կանութիւն . — Կայծակի տարօրինակ արգասիք :	334
Նոր եւ անլուր վարդապետութիւնն մի , — Բողոքա- կանութիւնն ի Հնդիկս :	383
Ոչխարաբուծութեան ազդեցութիւնն խաշանց բուր- դին վրայ :	407
Նորակառոյց հոյակապ կաթողիկէ եկեղեցի մի ի գէմալլիիւ :	479
Տիեզերական տաճար մի . — Շոգեկառքի մէջ եկեղե- ցի մի . — Կաթողիկէ կրօնքն ի Հոլանտա :	479
Գալրէջուր խմողներու ազդարարութիւն .	504
Հիւծախախ դարմանումը :	528



ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՔ

Ֆիլիննինի Նէքիսի ԹԱՐԻՄԻ ՄէՏԻՆԵԼԻ

Մէքթէպի Փիւնունի նէֆիսէի շոհանէտէ թէտրիս ի-
տիւմիշ օլան աէրուէրաէն միւթէչքքիւ տիր :

Միւկըիմի

ՏԻՎԱՆԻ ՄՈՒՆԱԽՊԱԹ ՄԻՒՏՏԱԿԻ ՈՒՄՈՒՄԻՍԻ

ՍԱԳԸՉԼԸ ՕՀԱՆՆԷՍ

Ի Ս Յ Ա Խ Պ Ո Լ

Կարապէս Մարպասար. Պապը Ալի նաստեսինէտ

Ս Ա Հ Ի Պ Ի, Ք Ի Թ Ա Պ Ճ Բ Կ Ա Ր Ա Պ Ե Տ

1308

ՖՐԱՆՍԸՉԱՏԱՆ ԹԻՒՐՔՃԵՅ

ՀՍԹԸԼԱՀԱԹ ԼՈՒՂԵԹԻ

ԷՌԵՐԻ

ԱՆՏՅԱՆ Պ. ՔԸՆԿՐ Վ. ԳՐԻԳՈՐ ՄԻՆԱՊԵԱՆ

Հաֆթատա պիր քէրրէ մէզգըի ինթիշտրէ վաղ' օլուն-
մագտա օլան պէհէր ճիւզիւ ալթմըշ բարայտ ֆիւրուխթ օ-
լունույօր : Ապօնըման պէտէլի ալթմըշ զուրուշ օլուպ, օ-
թուզուննու ճիւզիւն նէջրինտէն սօնրա ապօնէ գասկուլ օ-
լունմայտմագ տըր :

Հսթըլահաթ լուղէթի պաշլճա քէ օփրիւ պաշընտա Օ-
հաննէս էֆէնտինին քիւթիւ պիսանէսինտէ, վէ Սուլթան
Համամընտա Զարդարեան էֆէնտինին մազալասընտա, վէ
Պէյ օղլունու Բարատիս էֆէնտինին քիւթիւ պիսանէսինտէ
սաթըլմագտա օլուպ, մահալի մէզգիւրէտէն ապօնըման
տախի գասկուլ օլունուր :

Հսթըլահաթ լուղէթինին եկրմի սէքիզինձի ճիւզիւ նէջր
օլունմուշ տըր :

Հսթըլահաթ լուղէթի Տէրիսատէթտէ Սուլթան Հա-
մամընտա, Գարեգին Պաղսատէն էֆէնտինին Մաթպա-
սընտա թապ' օլունմագտա տըր :

Պատկեր տասնեւհինգ օր մի անգամ կը հրատարակուի :
Բաժանորդագրութեան տարեկան գինն է Կ. Պօլսոյ համար 40 դամեկան , խսկ զաւառաց եւ օսար երկիրներու համար 50 դամեկան , բղբատարի ծախքը ի միասին հաշուելով :

Իւրաքանչիւր թիւ 2 դամեկան է :

Պատկերի խմբագրատունն է ի Բերա , Եկեղի փողոց ,
Թիւ 1 , ուր պէտք է դիմել բաժանորդագրութեան եւ թերթին
վերաբերեալ այլ ամենայն խնդրոց համար :

